



22.

ՏԱՄԷՆ ԱՆԴԻՆ

Համբելու հարցին մէջ՝ բուն գժուարութիւնը կը սկսի տասէն անդին։ Ուրեմն, սովորական առածին հակառակ, քիչը գնաց՝ շատը մնաց։

Կան որ կը զբեն՝ տասնմէկ, տասնըմէկ, տասնտամէկ, տասնեւմէկ։ Այսպէս, կունենանք քառասուն աստիճան՝ մինչեւ քը ան հասնելու համար . . . քրտնաթոր։ Ժողովուրդը կ'ըսէ նաև տասուերկու, տաս-

ուերերեւ . . . ։ Իսկ եթէ զասական ձեւերուն անցնինք, կը գտնենք անծայրածիր խանիճմաղանձ մը. տասնեւրկուերորդ, տասնըւրկուերորդ, տասնեւրկուերորդ, տասնեւրկուերորդ, տասնեւրկուերորդ, տասնեւրկուերորդ, տասն-

ուերերորդ . . . շունչս հատաւ։ Այս բաւելիքն ողջ ելլելու համար՝ հին առածին պէտք ներ գիտել. բաժնէ՛, տիրէ՛։

1. Նախ եւ առաջ, վերոյիշեալ շարքերէն մաս մը, առանց ակնածանքի, կրնանք գուրս թափել, իբր սամկական կամ զաւային ձեւեր (տասուերկու, տասուերկուերեւ), կամ իբրեւ յատինի սիսալներ (տասնեւրկուորդ), ու խօսիլ գրական եղուին մէջ ընդունուած ձեւերու մասին միայն։

2. Սակայն, իսկոյն նկատել կու տանք որ տասէն անդին՝ բարդութեան պարագային տասը բառին արմատական ն տառը գարձեալ երեւան կ'ելլէ, կակուղ ը-ին տեղ, ու կ'ըլլայ տասն։ Ասկէ, ահա՛, կը ծագին նորանոր գժուարութիւններ. տասն բառը կ'աւարտի երկու բազամայնով. ուստի, գժուարբին է կցել բազամայնով սկսող ուրբէշ բառի մը հետ. ստիպուած ինք ներմուծել շաղկապ-յօդակապի մը կը մնայ. այդ չնչելու, մանաւանդ արագ հնչելու դժուարութիւն մը կը մնայ. այդ չնչեն եւ-ը

ը մը, իբր նորորինակ յօդակապ (տասնմէկ)։ Այս վերջինը բաւական ընդունելութիւն դասի ու թերեւս ամէնէն ընդհանրացած ձեւն է. ասոր նման՝ նսեւ տասնըչորս, տասնըչինգ, տասնըվլեց։

3. Իսկ եթէ տասին յաջորդէ ձայնաւորով սկսող թիւ մը (երկու, երեք), կարելի է առանց շաղկապ-յօդակապի կցել և չնչել տասներկու, տասներեք։ Սակայն, եօրը՝ երկրարբառով կը սկսի, ու կարծէք թիւ կը պահանջէ յօդակապի նման բան մը. որով՝ ընդհանրապէս կ'ըլլանք տասներօրը. ասոր նման՝ նաև տասնըորը, և նոյնիսկ տասնըչինը. կարծէք թիւ ըրբունքին մէջ պակաս բան մը կը մնայ. իբր չնչենք տասներօրը, տասնմուրը, տասնինը։

4. Այսպէս, եթէ ուղենք շարքին միօրինակութիւն մը տալ, կարելի է ը տառը՝ իբր յօդակապ՝ տեւականորդէն զործածել, նոյնիսկ ձայնաւորի հանդիպումի պարագային, և ըսկել տասնմէկ, տասնըւրկու-երեք, տասնեւրկուերորդ, տասնեւրկուերորդ, տասնեւրկուորդ, տասն-

ուերերորդ . . . շունչս հատաւ։ Այսպէս գժուարութիւնը հարթած է եւ կ'ըլլանք և միօրինակ շարք մտածած, տասէն անդին։

5. Միակ առարկութիւնը սա է՝ թէ տար-

օրինակ է ը տառի գործածութիւնը իբր յօդակապ, որ քիչ մը բարբառային բոյր ունի, ուամկօրէն է։ Կը համարիմ թէ այս բացառիկ պարագային՝ ն յօդակապը զոյցած է եւ կամ մանաւանդ ու շաղկապ-յօդակապի սպումէն։ տասնումէկը ելած է տասնմէկ, նվանապէս միւսները։

6. Տեսնուեցաւ՝ թէ արդարեւ յօդակապի պահանջ մը կայ։ Բայց արդեօք տեղի ճաշակաւոր եւ ընդունելի լուծում չէ՝ եթէ նախընտրութիւն տանք հիւրենկամբու եւ շաղկապը, ու ըսկենք տասնեւմէկ. տասնեւրկու. . . տասնեւչորս. . . տասնեւրկու. . . Զայնաւորի կամ բազա-ձայնի խորութեան հարց չի մտներ այլ-եւս։ Պէտք է, սակայն, խոստովանիլ որ չնչելու, մանաւանդ արագ հնչելու դժուարութիւն մը կը մնայ. այդ չնչեն եւ-ը

կարծէք՝ կլոր քարիկ մը կը դնէ մեր լեզ-
ուին տակ:

7. Ուրիշ լուծում մըն ալ՝ հետեւեալը-
ամնեւեին չգնել շաղկապ. ոչ ը, ոչ ու,
ոչ եւ. տսափ, զրել տսանց ը տառին,
թէւ հնչելու ժամանակ՝ մերթ կը ներ-
մուծենք թեթեւ ը մը, եւ մերթ՝ ոչ. հե-
տեւարար, զրել տասնիշիկ, տասնիդրուտ,
տասնիթբեք, տասնչորս, տասնինգ վեց,
տասնեօթը, տասնութը, տասնինը. տո-
ղագարձի պարագային՝ զրել ը տառը,
օրինակ՝ տասնեշորս: Ցաջորդարար
երբ քանին վեր ելլենք, տասնաւորները
(քսան, երեսուն, քառասուն) լալ մէկ քա-
ղամայն ունենալով իրենց ծայրը, դիւ-
րութեամբ կը զալուին վերահաս քաղա-
մայն զրերուն հետ, տսանց կարուելու
յօդակապի. կ'ըսենք՝ քանինշիկ, քանիեր-
կու, քանչորս, քանինինգ յիսուներեք,
յիսունչորս . . .: Այս պարագաներուն՝ ա-
մենեւին աւելորդ կը նկատենք ներմուծել
ը կամ եւ յօդակապերը:

8. Մեր լեզուն արդէն կ'ընդունի անյօ-
դակապ բարգութիւններ, նոյնիսկ բաղա-
ձայներու հանդիպումով, մանաւանդ մեր
օրերուն. այսպէս, կ'ըսենք՝ իր-շէզ, հաւ-
կիք, արծաք-սիրութիւն, արեգ-ջերի,
կրակ-մաք, կիրակ-մուռք: Այս օրչնքով՝
զոնէ քանին անդին աւելորդ է ը կամ եւ
յօդակապի որեւէ զործածութիւն, ինչպէս
ըսինք քիչ տառաջ. Անչուշտ այս նոյն սկզբ-
րունքը չենք կարող լիսվին զործադրել
տասն քան երկարող թիւերուն համար,
որովհետեւ հոս երեք բաղաձայներու
հանդիպում կայ յաճախ (տասն-չորս) ու
կը զայտուի յօդակապի մը անհրաժեշ-
տութիւնը: Բայց հարկ կա՞յ ։ հարց կու
տանք անզամ մը եւս ։ այդ ը տառը ան-
պատճառ զրելու:

9. Այսուեղ, նկատելի է որ մեր լեզուին
մէջ քառեր ունինք, ուր բաղաձայն տա-
ռերու իրեւայաջորդ կեցուածքին պատ-
ճառով՝ ը մը կը ներմուծենք, զիւրու-
թեամբ հնչելու համար, տսանց զրելու
զայն օրինակ՝ լինար, շփոր, սննուն,

գոլտր, խաղըր, գրջում, դպիր: Ը տառը
յայտնապէս կը գրենք՝ սողաղարձի պա-
րագային միայն, կամ երբ ոսաննաւորի
մէջ՝ տանաձին վանկ կազմէ (դը-պիր):

10. Մանաւանդ թէ՝ երբ գրաբարին նա-
յինք, տասն բառին մէջ ը հնչումը մտած-
է և եւ ն տառերուն միջւեւ. բառը կը հո-
լովուի ներքին թեքումով (տասին, տա-
սամբ, տասունք, տասանց): Բարդու-
թիւններու պարագային (կ'ընտրենք բա-
ղաձայններով զուգորդումներ), կը մնայ
այդ ներքին ը հնչումը. այսպէս՝ ունինք
տաս(ը)ն-պատիկ, տաս(ը)ն-կանգնեայ,
տաս(ը)ն-իկեղեան, եւ ոչ թէ տասն(ը)-
պատիկ են . . .: Նմանապէս՝ անձն, հարսն,
մասն բառերը՝ բարդուելով կու տան
անձ(ը)ն-դիւր, հարս(ը)նցու, հարս(ը)ն-
եղյը, մատ(ը)ն-ուռւ, եւ ոչ թէ անձն(ը)-
դիւր, հարսն(ը)-քոյյը, եւն . . .:

11. Այս օրինակներուն վրայ յենլով,
մինք պիտի առաջարիկինք ը տառի յաէտ
բարձումը՝ տասն անդին հաշուելու պա-
րագային. թէեւ ը տառը կը հնչուի
(տաս[ը]ն . . . կամ տասն[ը] . . .), սակայն
չարկ չկայ զրելու, բայց եթէ տողագար-
ձի ժամանակ:

12. Հնթերցողներէն ոմանք, անշուշտ,
իսկոյն նկատել պիտի տան՝ թէ աւելի
ճիշտ է, ուրեմն, հնչել տաս(ը)նմէկ . . .
քան տասն(ը)մէկ . . .: Այս՝ բայց սովո-
րութիւն չէ եղած այդպէս հնչելու:

13. Եղբակացնելով, տասն անդին (քը-
սանէն ալ անդին) թիւերու ուղղագրու-
թեան համար՝ պիտի առաջարիկինք որ-
դեգրել ամենապարզ ձեւը, ո՛չ մէկ յօդա-
կապ (ը, ու, եւ), ընդունելով ը ներքնա-
տառի հնչումը, տառայ զրելու, բաղա-
ձայներու բաղմակի հանդիպումներու
ժամանակ. տասնմէկ, քանինչորս . . .

Այսուէս, պարզ ու միօրինակ չարք մը
կ'ունենանք թիւերու՝ տասն անդին, ընդ
միշտ եւ յաւիտեան:

Հ. ՆԵՐՍԱԿԱՆ ՏԵՂԻՆԵՐՈՒՄ ԱՆԴԻՆ